

Բ. ՃԻՒԽԱԴ. — ԽՇԵ, այլ անկուպ աչքերուղ մէջ
նայելով,

Կը կարծես վրադ պիտի միայն խնդա՞նք ձենք:

ՊՐՈՊ. — Ես ո՞չ թէ ձեր արարքն է որ կը կշռեմ,
Այլ ձեր տոժանքն, ինչու որ դուք չարեր էք:

Անգութ էր այն զօրութիւնն, որ ձեզ՝ կամ ձեզ նը-
ճանող թշուառներու կեանք որըւաւ:

Գ. ՃԻՒԽԱԴ. — Կը կարծես թէ ձենք քու մէջ
պիտի ապրինք ծի առ ծի,
Կենդանական կեանքի պէս, եւ թէ՝ թէեւ կարող
չենք

Խաւարեցնել հոգիու ո՞ր կը վառի ներսոյ, այլ սակայն,
Պիտի բնակինք անոր քո՞վ, ինչպէս խուժան
մ'աղմը կոտ,

Վրդովելով ամենէն իմաստունին հանգիստն իոկ,

Կամ թէ միտքիդ մէջ խոհե՞ր պիտի ըլլանք սար-
սափի,

Եւ աղջաշար սիրտիդ շուրջ՝ յոռի բաղձա՞նք, կամ
լսրթին

Երակներուղ մէջ արի՞ւն, օրհասի պէս սողոսկուն:

ՊՐՈՊ. — Բայց դուք ատոնք է՞ք արդէն:

Եւ սակայն ես կը ծընած տէրն իմ անձիս ու

կ'իշխեմ

Զիս չարչարող այս ներքին ընդդիմածարտ ուժերուն,
Ինչպէս որ երբ կ'ապստամբի դըժուրքը՝ Զեւս կ'իշ-

խէ ձեղ:

Փ. Պ. ՇԼԻ

Թարգմ. ՅԱԿՈԲ ԱՆՏՈՆԵԱՆ

(Նարունակելի)

Վ Ե Ր Ե Լ Ք

Լեռան վրայ էինք:

Հսկայ կայմի մը գաղաթը բարձրա-
ցած մանուկներու նման: Գործու կղզին
ցոկանաւ:

Լեռը — Բանթօքրաթօր թիս Ա. Տէ-
քաս — գեռ մենէ վեր գոց էր, իր գա-
ղաթով:

Հարթ գետնի մը վրայ էինք մենք:
Մատուռ մը կար կիսափուլ, լքուած անյի-
շատակ ժամանակներէ ի վեր գուցէ: Մա-
տուռ մը, մանիշալիներու մէջ: Վախկոտ
չետաքրքրութիւնով ուխտավայրէն ներս:
Ո՞չ ոք: Գտանք քանի մը արեւու ճառա-
գայթներ, բանուած չիւծախաէ: Կարծես
առաստաղէն կախուած ըլլային տրտմու-
թեան քողեր: Քանի մը քայլ: Կը շարուխնք
պատերուն տակ երկիւզածութիւնով: Ո՞չ
ոք կը խօսի: Միաքը աչքին չետ կը բանի
լուռթեան մէջ եւ հոգին կ'իջնէ, կ'իջնէ
մինչեւ լեռան խորքը, մէջը, յատակը,

յանուն գերագոյն թափչքի: Կարծես ըլ-
լանք ստորերկրեայ, հին եկեղեցիի մը մէջ:
Փոքրիկ խորան մը, որ հիւրընկալած է տա-
ռը սուրբերու հատած իւղադէմքերը:

Մէնք աւելի քան տասը տարագիր ըն-
կերներ ենք: Շէնշող խանդավառութիւնով
բարձրացած ենք լեռը՝ մեր ետեւ ձգելով
երիներանդ ակօմներ սիրոյ խօսքերու, սի-
րոյ երգերու եւ դեռ այնքան ծիծանե-
րու: Ու հիմա տիսուք ենք եւ լուռ: Վայր-
կեաններ: Ամենուս սրտին բաժակին մէջ
ինկած է մէյմէկ հրաշտի լուսակաթիլ:
Կը նայինք իրարու խոռվուած տչ-
քերով:

Ու մէկէ՞ն:

— Մրապիսի հոգեկան եղբայրութիւն,
ո՞րպիսի մաքի ընկերակցութիւն եւ ո՞րպիսի
փափաք խմբական —

Կը սկսինք երգել, պոռթկալ, գաշնա-
գաղակել.

— «Առւրբ Աստուած...»:

Ասհական ու թա՛ւ, թա՛ւ: Ցուզումի ալիքներ կը զարնենք եղանակին: Թաւջութակային կուրծքեր, երգէնական ձայներ, սրբազն զօրաց շիահիւներ, գրօշներու բարձրացում, բագկատարածում՝ մինչեւ ամսվերու մէջ...

— «Առւրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ...»:

Կը հրաշափոխութնք: Կը հրաշափոխուի եւ խեղճ մատուրք: Կը բարձրանանք: Նոյեան սապան: Զուրերը կը հոսին լեռն ի վար: Ամսվերէ կ'անցնինք, սպիտակափառ ամսվերէ: Երկինքը մեր ներքեւ է, խաղաղ սվկէանի մը նման: Անդրհորիզոն կը վերանանք: Կ'այրին զմուռներ ասազերու վրայ: Հրեշտակապար անհունին սպասիներուն մէջ: Սպիտակ հայրապետներ: Պարտէզներ:

Կը փակենք աչքերնիս:

Եւ իրականութեան հեռաւոր ազգական աեսիլ: Ու կարծես, հայրենի լեռն մը բարձունքին վրայ ենք, հայրենի մատուրի մը մէջ ենք, ու կարծես երկար ու դաժան ապրիներ հայ եկեղեցւոյ անփոխարինելի միսիթարութենէն զրկուած զարիպներ ենք, բազմատանչ զարիպներ, այնքան տառապած կարօտափառէ, այնքան յսպնած հայրենաբաղձութենէ, հիմակ հասած մեր տունն ու տեղը, մեր եկեղեցին, եւ մեր մեծանոյշ, մեր աստուածարժան մեղեդիները կ'երգենք, երջանկութեան արցունքներով: Մեր մեղեդիները... «Առւրբ և հզօր, սուրբ եւ անմահ»:

Ու երկինքը կը բացուի մեր վրայ...

Աչա լսւսափին ծաղկեսանգուխը ուրիշէ սակառ սակառ ու սափոր սափոր կը տեղան ձիթենիներ, աղաւնիներ եւ նըշիսւներ:

— «Տէր Ողորմեա՛», կը փափառ մեր ընկերներէն մին...

Ու ձերունիներու յուզումով եւ մանուկներու խանդավառութեամք կ'երգենք այս խնդրերգը:

կարծեմ խորանին առջեւ ծունկի եմ ու ներքին մենախօսութիւնով մը կը գողամ:

— Տուր, տուր աշխարհիս խաղաղութիւն: Զիթենիներ ծաղկեցուր, Տէ՛ր, հոգիներու տատասակին մէջ ու շուշանի պարտէզները բարձրու բա՛ց ամենուրեք: Փոթորիկներուն սիրասահնձեր եւ հողմերուն ծիրանի կամարներ: Գրկէ՛ ամբողջ աշխարհը և համբուրէ՛ ու թող շրթներէդ խաղաղութեան նեկտար հոսի եւ ամէն հիւլէ երջանկութեամք հանդարտի: Մրրիկները մեղ շատ զարկին: պարզ ու պայծառ երկինք մը բա՛ց մէզի համար. մարդոց համար: Բոլորը դժբախտ են: Գիթութիւն: Աչա, տե՛ս, լսէ՛, մանուկները որ կուլսն, մայրերը որ կը հեծկլտան, ծերունիները որ կ'իյան ու երիտասարդները որ անձնասպան կը լլան: Փրկութիւն: Տե՛ս, կոյսեր ալ կան որ փոթորիկին մէջ մերկացած կը դառնան: Օգնութիւն: Գիթա՛, փրկէ՛, օգնէ՛ ամենուն խաղաղութիւնով:

.
Մեղուներ կը բգպան մեր հոգիին մէջ: Կը բարձրանանք: Քաղղութիւն, հանդարտութիւն: Կը թեւածենք: Եւ որքան կը թեւածենք, այնքան կը թեւածենանք: Մեր բոլոր բեռները վար կ'իյան, — կիրք, տոելութիւն, խեռ, վրէժ...

Եօթանասուն աղաւնիներու վրայ սպակած կը վերանամ...

Օ՛, միսիթարութեան մանանան, աեղատարափ մանանան որ կ'իջնէ հոգիիս մէջ ու ափերուս վրայ...

— «Տէր Ողորմեա՛...»:

— «Տուր հիւանդաց բժկութիւն»:

Ամենքս ալ հիւանդ ենք: Բարակ ցաւունինք: Բանուած ենք ջլախոէ ու կարօտափառէ: Մեր հոգին բորսած է: Ներքին զուլումը աշաւոր է, եղբայր շենք մենք կարծես...

— «Ամենասուրբ երրարդութիւն,

Ազգիս Հայոց սէր, միտթիւն...»

— «Տուր աշխարհիս խաղաղութիւն...»

— «Տէր Ողորմեա՛, Տէ՛ր Ողորմեա՛...»:

Կ'ուռին մեր կուրծքերը: Բան մը, խոր

ու խռով ալիք մը կարծես, մեր կոկորդէն
զեր կ'արշաւէ, կը խեղդէ, կը խենթեցնէ
մեզ: Ալիքը կը համի մեր աչքերուն մէջ
ու կը պայմէի: Արցունքներու ջրհեղեղ:
Մեր աչքերը նոյեան տապաններ, մեր հո-
գիները ունեցող իրենց մէջ...: Թռչուն մը
ու ձիթենի...: Կը քաշուին չուրերը: Անոյշ
հանգարառութիւն: Հոգենորոգ հրաշք: Վե-
րապահուած ի՞նչ վերելք մեր վերելքին
մէջ, լեռն ի վեր:

— «Քրիստոս պատարագեալ բաշխի
ի միջի մերում. ալէլուեա՛:

«Մարմինիւրայ մեղկերակուրեսուրք
զարիւն իւր բաշխէ ի մեզ. ալէլուեա՛»:

Ու մանկութեան յիշատակ մը յարու-
թիւն կ'առնէ մաքիս մէջ, մեռած թռչնի-
կի մը նման:

Կապոյտ տղեկ մընէ ի: «Քրիստոս պա-
տարագեալ»ին ուրախ, քան զի հուսկերզն
էր արարողութեան ու մաս կը բաժնէին:
Մար պահպանած տուն կը քաղէի: Մայ-
րիկիս կուտայի: Քիչ վերջ սեղան կը նըս-
տէինք: Կիրակնօրեայ աւանդական ապուրը
իր գողորշիներսվ ու գեռ այնքան աւան-
դահամ բաներ...

Մատուոէն դուրս կ'ելլենք ու կը ճա-
շենք գեղջուկներու պէս:

* * *

Քիչ վերջ արդէն թառած ենք լեռան
քարքարուտ գագաթին վրայ, նման արծիւ-
ներու:

Երկնքի այնքան մօտ: Ամոլերը կ'անց-
նէին մեր մազերուն վրայէն: Հովերու մէջ
ու բացութեան...

Աչա ծովապարտէզ կղզին որ նայեա-
գակերակ կը լողայ ու կը ծփայ ջուրին
հազար համբոյրներէն սարսուալով...

Աչա Վիրօ, Բէլէքա, Քասթէլլանի,
Կաղթուրի, Քինօքիաստէս ու Բալէօքաս-
տրիծա, գիւղերը կղզին...

Աչա մեր գիմաց եպիրոսը, Գեկա լեռ-
ները: Աչա եւ Գօրգուի աղջնակը, Բազսօ
կղզեակը: Եւ աչա, արեւմուտքի մշտչնե-
րուն մէջ, իտալիա՞ն...

Գլխարկները կը ճօճենք ու կը սր-
ուանք.

— Պօն Ճիօրնօ, պէլլա իթալիա...:

Վերելքը կատարուած էր: Սակայն ե-
կեղեցւոյ մէջ տեղի ունեցած վերելքին
հետ բաղդատելով կատարեալ վայրէջ մըն
էր աս:

ՆՇԱՆ ՊէՇիկթԱՇԼԵԱՆ

Փարիզ